

ԳՐԱԴԱՐԱՆ

ԿԱՂԻՆԱԾԱ ՄԱՆՐԱՆԿՐՈՒԹԵՒԹԻՒՆԸ 12-
13 ԴԱՐԵԲՈՒՆԻՆ: Գրեց Լ. Ռ. Ակոբանան:
Ուրախայի, լարտապօք, ուսումնակրթ-
ան առաջնության 150 է և հ 15 զամաւր, 184
անուններում բրոյրչեան պատսիկըն-
ության 1994:

Առանձ նկատի առևելով հանդիրը ձեռք կը զարդարեմ ուշից աչափ այս գործին ընթեցման, զայն առանձ նախապաշտման ներկայացնելու ընթեցող ներուս:

Հեղինակը խիստ համարու և առեւնացի կը յանայ Ներկայացնել էրի կենակ այսպու թիւնը իր նախարարին մէջ. Դժբախտութը չէ հրցեր Նորայացնել Հայութիւնի կազմութիւնը իր սկեր- րով և գորդացուածվ, ըլլայ քաղաքական, ըլլայ հեղինակին, ըլլայ տնօսական, ըլլայ կրօնական և ժամանակային հերպով: Հեղինակը կը գրէ. Անու- րինան էշխանները, որոնք, յենուելով լեռնային հերիէնաւոյ Հայ թակչութեան վրայ, Բիւզանդիայի, Աղյուսիների և Խաչուների առանձինը գէմ զոտ յաժառ պայտարութ, ոչ ժիայի մեացին անձին, այ- լու զոտիքն ամրապնդացին իրենց քաղաքական գէտքները (Էջ 7): Ասկան կարգալով մաթրոցող կրուա Խորհիւ որ Ռուբրինեաններ եւ Կիլիկիոյ Հայ թակչութեան Բիւզանդիանի, Աղյուսիներուն և խա- չուներուն միանական, միահամար գործն զէտ առփառեցան պայտարի և Ուուրինեանք կամ Կի- լիկիոյ Հայ Թագավորութիւնը բարեկամական, խա- ղաղ կապէր և պատէր չունեցան Բիւզանդիանի, Աղյուսիներուն և Խաչուներուն հետո Բնակն է որ այսպէս Ներկայացուած ուրուազին մը իրս ան- բաւարար: Ենթանակ պէտք էր որոն և բժբռնիի յատկութեամբ Ներկայացները իր նախարարնեն ներ- թար, որդէպէս կարենար հաստատութիւնը վրայ կառուցանել իր ժամադրս Կիլիկիոյ Հայութիւնուն:

Մենք ստակուած ենք խօրհելու, որ Հաղինակը
առուական կերպով չի տիրապեսէր Նախարարին
և իր ականական կամաց առաջարկը է, որ իրենց
գիտելիքները բարտապահնեն Աստվածակով Հայուսա-
կան Կրթիկուն ինք բացի Հայ կուսարքարքի այսպիսի
ժամկեր, ինչպիսիք էին Միհիթար Գուր, Ստեփանոս
Օքրեանեց, Վարդան Վարդապետ, Յովհաննէ Եր-
զւակացին և ուրիշներ (էջ 10): Ո՞ր Վարդան
Վարդապետ կամ Վարդապետները, ո՞ր Յովհաննէ է
Երժիշխիք: Օքրեանը Համար բանի մը Յովհաննէն
Երիշակացին կան: Եթեու, որո՞նք են իրենց Հա-
յուսացացած գիտելիքները:

Այսքանով ալ բաւականական Նախարանին անբարերութեան մասին :

կը 15ով Հեղինակը մերի կը սկսի տայ հնիլիկն
ևս Մանրանկարչութեան Ակունքներուուն մասին իր
տառապելիքն Արդարաք ևս ալ կ'երեւի ճիգ մը՝
ճանական շշումուն ըս ըստու Համար բարեր, որոնք
Հեղինակը չէ պապացուի և որոնք պարապ կը ըս-
լնի Հեղինակը բախարս կը գրի. Հեղինականորէն
(առար Հեղինակներէ) շափազանցուել է այր (առար)
փոխառութեանների զերը, որը ևս Հանգեցրել է
Հայկական մանրանկարչութեան մասին եղած ոյ
ծիս պահերդացան: Բանն այն է, որ յանձնի Հայ-
կական մանրանկարչութիւնը զիմնուել է որպէս բր-
դումականի կամ սրբահանքի ճիղուառուն և

սուսերի տակ ևս թղղումը այս գժերը, որնէց հայկական մանրանկարչութեան տալիս ևս թղղուուրի դէմքը (էջ 15): Մնեց շատ հետաքրքիր ենք զիմանալու համար թէ, ըստ Հեղինակին, որո՞նք ևս սասաւեր տակ թղղուած այս գժերը, որնէց հայկական մանրանկարչութեան տալիս ևս թղղուուրի դէմքը՝ Դժբախտաբար, Համառակ Հեղինակին հաւասարմէին, կարդ մը մարզպաններ ընելէ վերջ թէ պարզ ևս դանում հայկական մանրանկարչութեան... պարզաբն առանձնայատկութիւնները, զարձեալ ան մեզի շըրու թէ որո՞ր են այդ առանձնայատկութիւնները: Քան երեսոյթին ինք առանձնայատկութիւնները կը նկատ (էջ 19-23) օրինակ մանրանկարներում (առեւտրանիթերու), թագաղաց շրմանակները, նույն և խաղողի գեղանեւերը, որնէց սակայն շատ հինէն կը գործածուէին րիվածափական և ուռիշական արուեստերուն մէջ: Առուրիդոյ ասոնց չեն հայկական մանրանկարչութեան առանձնարար արուեստուն հնագոյն առանձնայատկութիւնները: Աւո այս ինչ պատճեռով (էջ 22) ոչ պարտասահմածորին կը համեմ Գումանվայի տեսութեան և Բոլթակորէն կ'ուզէ կազ մը անենէ: Հայկական և Հերլիշական երկու արուեստների կողը՝ սկսած ամենահին ժամանակներից: Ուրեմն այլուս մ'ոք մաս Հեղինակին Հայրենաշանչ վճերու հերթերուն ուուած էկամայական... ոչ ճիշտ պատկերացումը և հայկական մանրանկարչութեան... թղղուուրի դէմքը (էջ 15):

Ղազար) Աւետարաններուն մասնակիցութեանց մասին ուսեցած օխալ աեղեկութիւնները եւ կարծիքները: Այս երկու գրչագիրներուն ու մասին նոյնական մեր աշխատավիճակը կը մնայ մտիրոց: Հոգ միայն անցուակի ըստն որ Տրապանուի Աւետարանի մահապատճենի ըստն էն պատկանիր այդ Շատրվանուն (Հաւանապատճեն ք. զար) գրաւթեան մասաւն աւելի յանու: Եթ ցաւընչը որ հեղինակը ժամանակակիցների կը առանաւ արուեստին մասին աւելի բարձր: Այս գրաւթեան մասաւն աւելի յանու: Եթ ցաւընչը որ հեղինակը ժամանակակիցների կը առանաւ արուեստին մասին աւելի բարձր:

Հեղինակը կը յիշէ Թարեդին Կաթողիկոս Առվ-սէքֆենսի իրաւացի տեսութիւնը՝ որ Կիլիկիոս մէջ եղած են ճակութային երեք գրչագրական կերպեն-ներ, այսինքն Թրագարք, Հռոմէկա և Ակենա, և ասկայս գրութեան (Ճականակարգութեան) լի՛՛նուրայն զպրոցներ չեն եղած: Ազարեա ասիկա տեսութիւն մը է զոր Հայկական Ազարեան կարպարագութեան հին արուեստին գաղաճուու մէկը, որպիսին էր Յով-սէկփեան Կաթողիկոս, անձիւրասահօրէն պէտա էր եղագացնէր: Հակառակ ասոր, Ազարեան կը պնդէ որ իր այս աշխատութեան մէջ ինք Հատութիւն անդամ փորձ է անուն կիլիկիան ճակարպեր հնարառութիւն անձնին զպրոցների չուրչ և որոշել եւ հարց անդ ինչպէս կիլիկիան, այսինք էլ Հայկական Ճակ-աստիւրյան մէջ ընթանարապէն (էջ 44): Ա-սիկ կու առաջ այս ապաւորութիւնը թէ Ազարեանի Հատուրը կարգադ վերջ կարեիք պիտի ըլլայ գրր-չորտիք մը Ճականակարենուն նայլուզ կամ ուսում-նախքիքը, անոնց ո՞ր լուրջու պատահելիք որոշուէ: Չարենակելով մեր ընթերցումը, կը Ժամանուինք ը-բովութեանց Հեղինակին անորոշ մէտ չ անիմաստ ընդհանուրութեաններ, որոնց վրայ աւելցուած է բոլորի միաբանութիւնը մէտ պատարուութիւնը, որոնց վրայ աւելցուած է բոլորուինք միաբանութիւնը Հայութեան, «Ճանութիւն», Հէտապահ և Նման Խճարանութիւններ, որոնք կար-ծնես Կապատակառ կերպով իննոցուած են՝ ըստաւ-

Հեղինակը բառ է չհայեցելու համար։
Հեղինակն անի Նկատի կ'առած Դրազարիք դրոցը։ Երկու մատենաբանական վկասութիւն ունի Դրազարիքի մասին, մեն Աւելայշինեն և միւրաց Գանձակեցին։ Խօսելով Գեղրդ Մեղրիքի մասին, առաջինը կ'ըսէ որ Դրազարիք Հ. ժողովացա անդ զամենայի դաս զգնաւորացն Քրատոսիք և հաստատաց անդ կար և ի հօնք զգնաւորացն սրբոց հարցոցն (սրբադրէ զպանիքն սրբոց հարցն)։ Յ. Փ.)։ Խօհ Գանձակեցիք կը բերէ Հկարգաւորքը զնշախաւոր ուզան, որ Դրազարիք կուիք (սրբադրէ Հկարգաւորքաց... ուխտածուց)։ Յ. Փ.)։ Հոս զգբախտարար Գեղրդ Մեղրիքի համար սրբէ բան Ըլուսիք որ Շերազարկուն զրչատուն կամակերպւուն զարծած ինչու գեր է կասարիք (Էջ 47)։ Տրուած ապացուցներով հոս այս հնաւորաթիւնը համել բնական է Տիւշ է։ Խօհ Հեղինակին ենաօթ և Երկու գրը

զիրներ, երկու Աւետարան, 1113 թուականին իրը թէ Դրազարկ գուստած: Արդարեւ մին Եղեռակի Մատենագարանին թիւ 6763ը է, ուր մանրանկարներ չընկան, այլ միաշնչան խաչեր, ևս միայն գրիչը կը յիշաւի՝ Դէորդ, իսկ խաչերը ծաղկողը յայտնի չէ: Դրազարկ գուստած կը նկատէ նաև Տիւրքիանի թիւ 13 Աւետարանի, նույնու 1113ին: Սկսաբն իրականաւթիւնը այս է որ Տիւրքիանի այս Աւետարանը յիշասակարան չունի այժմ, ևս անոր վերաբրուած յիշասակարանը կամ կամ իշխանակարները գրադարձութիւնը Տիւրքիանի Համարարանին վաճառող գրամական ինքնիւնականից իմարտիքութիւնը կամ օրինակութիւնը կամ էն և ձեռադրին հնու որեւէ կապ չունի: Ուրագար Դրազարկ գուստած 1113 թուականին միայն մէջ ձեռադրեած են, անոր միայնի թիւ 6763ը, որ չունի մանրանկարներ, այլ՝ միաշնչան ժաղկանականից: Գայով Տիւրքիանի Աւետարանի գրադարձան է և մանրանկարչութեան ժամանակին, մէնք այսուր ունինք մանրաման բռիչիք: Հոս միայն չիտանին որ գրչութիւնը 12րդ դարու վերին կամ 13րդ դարի սկիզբին գործ է իր Աւետարաններուն նախանձեած այս աւետարաններին շատ տեմիք գիրք գործեր են: Մատցածին ևն նաև մանրանկարիք Դրիգորը և դրիչ Մկրտիչը Տիւրքիանի գրադարձի համար:

Հեղինակէ 12րդ դարի առաջին կէսերուն Դրազարկ գուստած և մանրանկարուած գործ կը նկատէ երեսանին Մատենագարանին թիւ 7737ը: Անյիշասակարներն այս գրչութիւնը չէնին Հայկական մանրանկարչութիւն մէնձաւածաւ, պատկերագրքին մէջ (Երևան, 1952) Հառմելուիք գործ Հայկակուած է: Հեղինակը իր խօսուած սկզբանը Տիւրքիանի Աւետարանին խորանը և թիւ 7737ը իրարու հնու հաշտեցնեալով, թիւ 7737ն աւ Դրազարկի գործ նշանական է 12րդ դարու առաջին հէտէն: Տեսաւը որ բրոլորովն կը սեալիք Տիւրքիանի Աւետարանին մասին և այլ որոշութիւններուն բրոլորովն կը կիսէ սեալած է թիւ 7737ը մասին:

Այսու ուրեմն, պարզ է որ 12րդ դարու առաջին կէսին Դրազարկ մանրանկարեալ գրչագիր ԾՂՆՕԹ Զէ մէղի և առաջան հեղինակը զարմանայիք պատճառաբանութեամբ և, նիւթին մասին կատարեալ անդամանական կը գտէ: Ենթահանակին թանգարանի մեռադրեալ մանրանկարների ոճը իր ընդուռ ընդուռ լաւ է տարրերուն շատ պարզ է առաջարկուած անդադրէց (էջ 40): Բնական է հոս մէնք սոխաւած ենք առելիք շերկարել Դրազարկի մասին հեղինակին միւս մարզանքերուն մասին, բոլորն ալ յոզենցուքի եւ ապարդին: Ուրեմն անդինք Ակեւայի գրչութիւններուն 12րդ դարին Ակեւայի կը յիշունք Վարդան, Կոստանդին և Գրիգոր Միւթեցի (Ակեւայի այլպէս մէկուածած): Վարդան սակայն կը

լիւուք միայն իրո գրիչ եւ յայտնի չէ թէ գրալած է մանրանկարչութեամբ: Կոստանդինն հնդինակը կը յիշէ Շնուանանիիք աշխատանքներից մէզ յայտնի է միայն մէկը (էջ 55): Իր յիշան մէկը Վենետիկի վանքին թիւ 1035 Աւետարանն է 1103ին (Սարդինիան շուանակին թիւ 1035): Սակայն Կոստանդինն էստու է մէղի նույն Նոր-Ջուզայի Հաւաքաման թիւ 27 Աւետարանին 1195 թուականին, որուն մանրանկարեալը ուրագործ մէնք որ կորած հանած է: Արագէս հեղինակը կը սիալիք երը կը զրէ: Ալմանախ հաւանականութեամբ այս մէնագիրը (Վենետիկի թիւ 1035ը) նրա վերին գործերից է, ասին որ 1193 թուականից յայոյ այլին չենք հանգապուն Կոստանդինի անաւան (էջ 55): Արդէն տեսանքը որ 1103ին գոյն կը մէտք Կոստանդինի: Ասէ զատ Նորին Լամբրոնացիի Յաղոմաս Ալենութիւնը եւարած է Կոստանդինի (Կրիչը՝ Սամուէլ), թէւն վախար մէնքը կորու հանած է աղջուութեարը: Աւրեւն իրապէս միայն մանրանկարները: Այս տառեամբուն կործեած ծեփացիի պիտի ըլլայ Սկեւույի բնեմուրոյն արդեսատ մանրանկարչական գորոցիք մասին խօսի:

Նկատելով որ կամքէս անկախ կ'երկարի գրադարականս, ուրեմն ստիպուած պիտի հաղեցի անցնիմ հաս ուն մէնձագոյն մասին վրայէն, ուր գեն լիւ ցում և վերիններուն նման սոտուգումներու, ճըշգումներու կարթը ունեցող կէտեր, ամիմատ ասուաթիւններ, կամայական հաւանականութիւններ, և ընդհանրապէս արուեստի խօսքը բրմանման պակասութիւններ: Վերը մէր կասարած գիտազութեաններ թիւնեն ցոյց կու տան հեղինակին և իր աշխատային պահանութիւնները: Ցաւալիք է որ բան մը ըստ ըլլայու տարապարման եւ առնդ խուճեւութենէն աւելիք քաջութեամբ կատարած է, որ որեւէ կերպով կապ չունի հայկական մանրանկարչութեան նորունմէ արուեստին ուսումնասութեանը հետո: Ցաւալիք է որ առաջ Տրափիդի Աւետարանը տեսանք ըլլայու (Ակեւանիք, թիւ 1400): Կը խօսի այս մասին, ինպէս սիստայաց կը խօսի Տիւրքիանի համարարանին թիւ 13 Աւետարանին մասին: Ցաւալիք է որ իր տեսանթիւնները այդպիսի մակոյ և մատցածիք հմէտքուն վրայ զացուր զենեղերէ է, փոխանակ հորկ եղածին պէս ուսումնաբիւններուն հասաւարական բարու թագավորութեան մասին առաջարկուած է ուսումնական բարու թագավորութեանների լիւ կըցեր մէնք բրեւ զիրք գրեւէ և հրատարակեն առաջ, ինչպէս օրինակ որ Նոր-Ջուզայի թիւ 55 Աւետարանը, վերին գործը Գրիգոր Միւթեցիի բրոլորովին կողոպուած է իր մանրանկարներէն եւ ծաղկումներէն, մէղի շնչելով ոչ մէջ մոյզը գիտեալու համար թէ Գրիգոր ինքը կըցաւ ծաղկել այս Աւետարանին որեւէ մէջ մատը իր մաւչէն առաջ:

Մենք շահ բան ունինք ըսելիք Յովհաննես Արքայիդար, Սարգիս Գիծակի և կիլիկեան ուրիշ գրիշներու և ժամանակարիներու ժաման, որոնք կը կերա զանենց ուրիշ առիթի:

Էլ 107ով հեղինակը կը կոչի տալ Թորոս Ռոստինի ժաման ինչ որ կրօպէ է հաւաքի, առանց որևէ նորութեան: Թէ ինչո՞ւ համար հեղինակը ձեռք է տուեր Թորոս Ռոստինի կանքնին ու դործին գտնաւոր ու արդ աշխատութեան, երբ ժամանակ իր ձեռքին առաջ էլ եղած ոչ խի հաս մը վաւերական թուովինեան ժամանակար՝ բներ համար կը ժամայ հանելուկ: Արդեօք կարելի՞ է արուեստ ժաման գրել հեղինակաւոր կերպով, առանց անհապակ մեսան ըլլալու գոնէ մէկ երկու օրինակ բռներին: Որքան որ այ անկարելի նկատուի նման բռն մը, հեղինակը անխուճութիւնը ունեցած է այդ ժակու:

Էլ 150ով կ'աւարտի այսուհետեւ ուսումնասիրութեանը, որմէ վերջ կու զայ 134 նկարերու ուն ու մերժակ արտապարփեար: Վերջապէս մատնացնեկ եւ յատուկ անուանաց ցանեկեր: Կը արուել նաև բանի մը նկատուած վրիպակներ, մինչ հասորին մէջ բազմաթիւ եւ մէրժերութեար սկզբաներ եւ նկարերու ուսուած ընթերցութեար, որնք չեն ծղուած վրիպակներու շարքին:

Տորոսիոյ չիայ որ դործ ծախալց հրատարակաթեամ մը եղած է իր գունաւոր և պարզ պատկերներով: Նոյն առնեն, տարակոյս չիայ որ հրատարակուած զործը չ'սրբարացեր կատարուած եալիքը: Հեղինակը վատահարու ցանենութիւն եւ եռանելու ունի ժամանակարութեան ժաման գրելու, բայ մը որ անտարակոյս ջալալերէ է: Նսկած գրածը իմաստ մը ունենալու է: Դժբախտարք այդ եմասոր բառերու շեղակոյսուու մը չի կրնոր ուրբակի ընթերցութեար, երբ ժամանակ ան կը կարդայ Հայ ժամանակարութեան նման անձնակ եւ անծանոթ ժամանակ անցած նիւթ: մը: Բառերու շեղակոյսը կատարեած ամիսան կ'ըլլայ երբ հազի 25 առաջերու մէջ կը հանդիպինք առպէս անիմասութեաց: Հկանեական սիմեաներ, «թեմանի ժամանակարելի», «գիւեամիկ», «փիգուններ», «ժիւաթիւն»:

պղղիցիաներ», «անփառ», «պրոֆիլ», «պլատիկա», «բիթմ», «ասիսու: Ընթերցուղը կընայ այն ապաւութիւնը ստանալ որ հեղինակը զինք ծուխի վարագոյն մը կ'ուտէ խնդդեյ, պարզապէս որովհետեւ հեղինակը մէ ըսած զիտէ եւ ոչ աչ կարող է բացատրել թիականարար: Նոյն էջ 41էն եւ յաջորդ էջ 42էն տաներ ներաշնչեր հեղինակին բանձներէն: Օրինակ: Անկաշկնեն վերաբերումը է ցուցաբերում պատկերաբական սիմեաների նկատմամբ, առանարական թեմաները յաճախ իւրօպի է մեկնաբանում, այլ եւ պատ է կատարողական տեխնիկայի, դուների համարակ գործածման բատակառում...»: Առաջի մըն այ: «Պատկերագրական կանոնիկ ձեւերի նկատմամբ ունեցած պահպանուական վերաբերումների համ մէկտեղ, հիմք հանդիսացաւ հետազոյ անկան ըլլանի...»: Որոշ է որ հեղինակը կընար, եւ անհամեշտութիւն մըն է ասիկա, իր բացատրել ուզած ըսել ամենէն յատի եւ պարզ բառով ու նախալսութիւններով:

Բներ ամենինի է թէ թիջու նրեւանի հարուստ Մատենադարանի եւ Թանգարանին դեռ չուումնատիրուած, հում, շատուած անմատչելի, ձեռքի տակ զնուած նոյն ու հարուստ նիւթերը մացուած են եւ ամրոջնեւթեամբ արտասահման զնուած Թորոս Ռոստինի գործերով զրազմ է հեղինակը, կամ կիլիկան ժամանակարչական զպրոցով՝ որուն նիւթերու կենսական ու մեծ բաժնեց զարձեալ արաւանմատ կը զնուուի: Արգենք հեղինակին համար նուատացուցիչ բռն է գրել Վասպուրականի գրարդիներուն ժաման կամ զպրոցներուն որոնց նիւթերուն առինք բաժնեց հուն, նրեւան ձեռքի տակ է արդէն: Խոկ եթէ անդաման արտասահմանական նիւթերը կարեւորուուն կը սեպուին, որոնց համար կ'ուզուի նեղինակալը խուք տնել, մենց միակ մեջոց մը զիսնեց ատոր ժաման: պէտք է առանաւածն հանդիպին եւ իրենց նիւթեր բռն աղբիւն իւնն, եթէ չեն ուզեր ծիծաղելի ըլլալու շափ անըլըլը նման դործեր հրատարակի: Վերջապէս վաւերական ժամաց այս հատուրին արդէն ծանօթ էր եւ կարիք լումէր անիմաստ ընդլայնումի:

Յ. ՔիիրԾելլ,